

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԵՐՍԻ ԵԹԻՍԿՈՂՈՍԻ

(1346)

Մարիուն թագուհին Աւետարանը մին է մեր բացառիկ և մեծարժէք ձեռագիրներին (թ. 1973)։ Ներսէս Լաբիսկովս յատկապէս զրած է զայն և նույիրած թագուհին։ Գրրչին յիշտակարանը ուշազրաւ և կարեւոր է այն պատճառով որ մի առ մի կը թուէ նախ թագուհին և ապա անոր ամռանին՝ կոստոնդին թագուարիթ բնանանեկան պարագաները, ողջ կամ Հանդուցեալ։ Օգտակար նկատեցինք յիշուած պատճական անձերուն մասին դնել Հակիմը ծանօթութիւններ։

Աւետարանին նկարները դործն են առ չը քիչնի անուանի մանրանկարիչ Մարդիս Քահանակի (Պիծակ)։

Չեռագիրը օրինակուած է թուղթի վրայ, իսկ մանրանկարները գծուած են մաղաղաթի թերթերու վրայ։ Անսնցմէ երկուքը նկատողութեան արժանի են յատկապէս, վասնզի մին, որ կը ներկայացնէ Յիսուսի խաչէն վար առնուիլը, կը պարունակէ թագուհին նկարը, «Մարիուն թագուհի Հայոց» արձանագրութեամբ, իսկ միւսը՝ Քրիստոսի Ծնունդը, կը պարունակէ նկարը ծիրանազգեստ իշխանուհիի մը, որ կրնայ ըլլալ Մարիունը տարբեր տարադով, որդ շահնեկան մանրանկարներն ալ կը ներկայացնենք այստեղ։

Միածնին ականատեսք եւ բարեկամք, երրորդութեանն մերձաւորք, աննատիցն էարոգք, խաղաղարարք տիեզերաց, վէլք անշարժելիք՝ եղեալ ի հիմուն կարողիկէ եկեղեցւոյ, երրորդութեանն քարոգք, անմահական հացին կերակրաւոք, Միածնին Որդոյն Աստուծոյ աշակերտք, աշխարհաց վարդապետք, արարածոց լուսաւորիչք, երրորդութեանն աւթեանիք, անսասանելի աշտարակք, անխախտելիք պարիսավք, եկե-

ղեցւոյ կարգաւորիչք, հայրապետաց պարծանիք, կուսանաց ողջախոհացուցիչք, ամուսնացելոց զգաստացուցիչք, անմեղ տրդայց պահապանիք, ժողովրդականաց առաջնորդք, ալեկոնդելոց հաւահանգիստք, արքայութեանն պատրաստողք, Հոգույն Սրբոյ բնակարանիք, եւ ի գալստեան Տեառըն յորժամ արեգակն խաւարեսցի՝ սովուաւել քան զարեգակն փայլին յարքայութեանն երկնից, եւ բազմին ընդ փեսալին յառագաստն լուսեղին, եւ նստին յանարուեստ արռու՝ դասել զերկոտասան ազգն իսրայէլի։

Եւ արդ՝ ես յոգնամեղ եւ անպիտան ծառայս Աստուծոյ Ներքէս, ցանկացող եղէ այս Սրբոյ Աւետարանիս զրել զա յիշատակ բարի։ Եւ զրեցի բատ իմում կարի՝ ի սուոյզ աւրինակէ քարզմանչացն, եւ պարզեցի զաս հեզանողի եւ ողորմած քազուինյն Հայոց Մարիանոյն(1), որ բազում բարեզործութեամբ զարդարեալ է, եւս առաւել հեզարեամբ եւ խնարհութեամբ եւ ողորմածութեամբ։ Եւ որ զայս պիսի առաքինութիւն ստացեալ է՝ զուրունական պատմուանն զգեցեալ է, առաւել եւս սա է զգեցեալ զայս լուսաւոր հանեկրա, իբրեւ զպարիսայ ամուր։ Այլ եւ զմեր անշարժանութիւն եղբայր կոչեաց իւր։ Եւ ինձ այսպէս բուի երէ ի կամացն Տեառն եւ ի շնորհաց Սուրբ Հոգույն յայտնեցաւ մեզ հոգեւոր քոյր եւ կառարեալ բարեկամ։

Ես շնորհեցի նմա զայս Սուրբ Աւետարանին ի վայելումն անձին իւրոյ, եւ յիշատակ բարի, որ եւ յուսամք ի Քրիստոս զի

(1) Մարիուն թագուհի, այլուր Մարիուն, ուժուց մատ Մարիամ, մեռած է չուրչ 55 տարեկան, երուազէքի մէջ, ուր եկած էր երկու կամ երեք տարի առաջ, ազտառուելով եզիցական գերութեան։

ընդ երկայն աւուրս պահեցէ զնա ամբողջ կառվիկոսոյ եւ պայլ Հայոց։ Սուրբ Աստ-կենդանուրեամբ հոգով եւ մարմնով, եւ կառվիկոսոյ եւ պայլ Հայոց։ Սուրբ Աստ-ուածածին բարեխաւասուրեամբ՝ ողոք-մեսից Տէր Յիսուս Քրիստոս եւ բարեգոր-



նմա ի տուէ եւ ի զիշերի, եւ զամենայն յանձնան իւր որոր գործեալ է յսոցէ Տէր Աստուած։

Ողորմեսից Քրիստոս Աստուած եւ իւր պարի ծնաւդացն Պր. Աւշին(2), որ տէր էր

(2) Օչին պայլ, ապահոված է 1329թ.

կառվիկոսոյ եւ պայլ Հայոց։ Սուրբ Աստ-ուածածին բարեխաւասուրեամբ՝ ողոք-մեսից Տէր Յիսուս Քրիստոս եւ բարեգոր-

ծուրեամբ զարդարեալ մար իւրոյ Ճուանին(3), որ յառաջն ըազուիի էր Աւշին(4) ըազաւորին, հանգուցէ Տէր Յիսուս զին-

(3) Ճուան, ամանց մօռ Յայշտոննա, Կոբառովէ կին էր Օչին բազուորի։ Մէսած է 1323թ։

(4) Օշին ըազուոր. 1308-1320։

զիս նորա յարթայուրեանն երկնից: Աղորմեսիցի Քրիստոս եւ պարկեշտ քարեն իւրոյ Ալիծին(5), որ յառաջն քագաւեի էր Լեւոնի(6) քագաւորին: Յիշման արժանի արարեկ եւ զհարեղրայր իւր զպարոն Կոստանդինի(7)], սպարապետն հայոց, եւ բգհայր նորին զպարոն Հերում(8)՝ զտէրն Կոնսիլոսյ, եւ համըուսդէ զիոզիս նոց:

Երկնաւոր քագաւորն Քրիստոս' արինեսից զմեր հայոց քագաւորն Կոստանդինոս(9) եւ ընդ երկայն աւուրս արացէ, եւ պահեսցէ յերեւելի եւ յաներեւոյր քշնամեաց: Եւ զԱսուածատուր որդիսն իւր, զպարոն Ալիծին(10), եւ զպարոն Լեւոն(11), եւ զպարոն Հերում(12), ամսինաս պահեսցէ յամենայի փորձանաց կենցաղոյս:

Ալիշեսցէ Տէր Աստուած եւ զփրելի եղբայր քագաւորին՝ զպարոն Միքան(13) զունդստապլ հայոց, եւ ընդ երկայն աւուրս արացէ: Ալիշեսցէ Տէր Աստուած եւ զմայր քագաւորին զՄարիանն(14), եւ է մեր հոգեւոր մայր, մայրն Աստուածոյ նըմա բարեխաւս եղիցի հանապազ ի տուէ եւ ի զիշերի. եւ պահեսցէ տերող կենդանութեամբ հոգւով եւ մարմնով, եւ յամենայի մեղաց բաւեսցէ: Ալիշեսցէ Տէր Աստուած եւ զպարկեշտ դուստրն իւր զՓետինի(15), եւ

(5) Ալիծ, Օչին ուուլի դուստրը, տուաջին կեռջմէն. կին Լեւոն թագաւորի: Մասմանուծ է 1331ին:

(6) Լեւոն թագաւոր, 1320-1342: Որդին էր Օչին թագաւորի եւ իր տուաջին կեռջ Զատուէլի:

(7) Կոստանդին սպարապետ, սպառհանուծ 1329ին:

(8) Հեթում, ուէր Կոստիկոսյ, պատժէլ: Մասմանուծ է 1311ին:

(9) Կոստանդին թագաւոր, 1345-1363: Ամուսին Մարիանի:

(10) Օչին, յիշուած կայ 1345ին: Հաւանարար դուն զացած է 1357ին Համամարտակին:

(11) Լեւոն, իր Հօրը Ճաւէն եւը երկու տարի (1363-5) տաժամեայ իշխանութիւն վարած է բառ Կ. Յ. Բառմաջնանի:

(12) Հեթում, Հաւանարար դուն եղած 1357ին Համամարտակին:

(13) Մերտուն գունդստապլ, այլուուտ անձանօթ:

(14) Մարիուն Տիկնանց Տիկին, մայր Կոստանդին թագաւորի: Մասմանուծ է 1352ին:

(15) Ֆեմի, այլուուտ անձանօթ:

է մեր հոգեւոր Տոյր եւ բարեկամ. պահեսցէ Տէր Աստուած զնա ամբողջ կենդանութեամբ, հոգւով եւ մարմնով, յամենայի ազգ փորձութենէ, եւ բողցէ զյանցանս իւր:

Ողորմեսիցի Քրիստոս Աստուած եւ հանգուցեալ հայր իւրոյ, պարոն Պաղտին(16) Մարաջախոտուն Հայոց, եւ հանգուցեալ քարեն տիկին Ալիսին(17), եւ Քեռոյն իւրեանց Պարոն Միքանայ(18), եւ պարոն Լեւոնի(19), եւ զանեսցէ զիոզիս նոց եւ զծնաւզաց իւրեանց եւ զամենայն ազգականաց՝ յիւր սուրբ արքայութիւնն:

Աղաչեմ եւ ես, մեղապարտ ծառայս Աստուածոյ զրող սորա ներսէս. յիշման արժանի արարեկ զիս, եւ զծնաւզան եւ զեղրարսն իմ, զկուսակրաւն բահանայն, զՅումենուն, եւ զՍտեփանոս: Եւ որ զմեզ յիշէ, եւ յինք յիշեալ եղիցի առաջի Քրիստոսի:

Բայց զրեցաւ սա ի հայրապետութեան Տեան Միիթարայ, եւ ի քագաւորութեամբն Կոստանդինանոսի: Եւ յեղիսկրայոնյութեան մայրաքաղաքին Սրոյ Բասիլիոսի եղիսկրայոնի: Եւ բվականութեան հայոց ԶՂե (լու 1346), ի մայրաքաղաքն Սիս կոչեցեալ, ընդ հովանեաւ սրբոյ տանօրին որ կոչի սուրբ Նշան: Կատարեցաւ կարողութեամբ Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ է արինեալ եւ փառաւորեալ յաւիտեան յաւիտենից ամէն:

Յուելուածարար կր ներկայացնենք արտեղ ուրիշ յիշատակարան մըն ալ, ուր միուուծ է Մարիուն թագուհին մախանիր: Այս յիշատակարանը կր գտնուէր Սսու Երեմինի մէկ Աւետարանին մէջ, զրուած 1290ին, մազաղաթի վրայ, Մատեֆանոս Գոյներերեցանցի ճեռքուի, Կոստանդին անունով օա-

(16) Պաղտին մարտավայտ Նզրցի, Հայր Կոստանդին թագաւորի: Մասմանուծ է 1337ին:

(17) Ալիծ, այլուուր Օլիծ, բոյր Կոստանդին թագաւորի:


Ենած է 1312ին և մասմանուծ է 1346ին տուայ:

(18) Մերտուն, կղբայր Տիկնանց Տիկին Մարիունի:

(19) Լեւոն, եղիսկրէս:

Հանույթի մը համար : Այդ Աւետարանը 1345/ն կը ստանայ Մարիուն թաղուհիի ամուսինը, կոստանդին արքայ, որուն յիշատակարտ-

կը զրէ հետեւեալ յիշատակարանը : Կ'արտագրենք Սահակ կթղ . Խոզայիանի ձեռադիր տետրակիչն :



նին պատմական ժամաբ է, հրատարակուած բյալով Հայուստան լրացրին մէջ, 1851/ն, և ԺԴ. զարի յիշատակարաններուն շարքին, 1950/ն : Ծուրջ քան տարի Լոռք սոյն Աւետարանը թաղուհիէն կը ստանայ Վահրամ անուն անձ մը, և թաղուհիին մաէէն ետք նոյն Ավետարանին մէջ

եւ դարձեալ ի յամին քուականութեանը Հայոց Պիգ [= 1374-5] առա Սիս ի քրիստոնէից եւ եր յայն ժամանակն կարողիկոս Հայոց տէր Խոստանդին Լումբրոնացին, այր խմառուն եւ հանճարեղ, եւ եր քագաւոր Հայոց Պր. Լեւոն, որդի Քրինձին : Սա քազառորհաց Հայոց ամիս է : Սա

վարեցաւ զերի յեղիպսոս քաղուհին խը-
րով եւ որդուվէ իւրովք: Բայց մեծ քա-
գուհին Հայոց Մարին յերուաղիմ մեծա-
առավիճին նշմարտուրեամբ ամս Գ? Եւ
հանգեաւ ի Քս. ի բուարերուրեան Պ.. եւ
ի յուլիս ամսոյ ԺԸ... (դժուար ընթեռնի):
Վասնզի յոյժ ողորմած էր եւ աղքատակր:
Սա քաղեցաւ առաջի դրան Արք. Յակո-
բայ: Սա պարզեւեաց մեզ զԱր. Նշան, որ
տէր Յակոբ կարողիկաս: Ի ամսնէ սոսացայ-
եւս զար. եւ զաստուածախաւս Աւետարանս,
որ է զարդարած ի յունիոյ սրբոյ եւ յար-
ձարոյ, ի վայելումն անձին իմոյ, եւ ի
ժամանակաւան իմոյ ի յիշատոկ հոգուոյ ի-
մոյ եւ ծնաւղաց իմոց եւ ամենայն զատից
իմ, եւ այնոցիկ, որ ի Արք. Աւետարանս ե-
թօնուառը են...:

Եւ ես մեղաւոր եւ անպիտան ծառայս
Ասուուծոյ, եւ ամենայն գՔրիստոս Ած. դա-
ւանդացք, Վահրամ անարժան այսմ պատ-
ուսոյ, որ բնգալայ, որ անուամբ միայն կո-
չիմ, բայց գործով հեռացեալ մեկուսի եմ
ի պատուիքանացն Ասուուծոյ: Բայց իմ յու-
սարով ի Սր. Աւետարանս, որ է բերան եւ
բան Ասուուծոյ, որ եւ ինքն Տէրն մեր եւ
Փրկիչն Յս. Քս. հրամայեաց խը ասուա-
ծային բերանովն ի Սր. Աւետարանիս թէ,
Ամենայն որ խնդրէ...: Խայ կրկին անզամ
յերես անգեալ աղաչեմ զամենայն հաւա-
տացեալս Սր. Երրորդութեանն, որք հան-
դիպիիք ի սուրբ եւ ասոսուածախսան Աւե-
տարանիս... խնդրեցէք ի Քրիստոսէ զո-
դորութիւն մեզ...:

Կ. ԵՊՈՒ. ՀԱՊԱՎԱՐՆ